Մամուտիի Էֆֆեար

Մամուտիի Էֆֆեարը ամենամեծ 300 նիւսխէ վերիւկ, անէվի գէյմէթի, Իսթանպոլ իլին կէլէր ապէ 250, վէ ալթը այլէզը 125 զրշ. վէ թաշրալար իլին բոսթա փարասը տաթի իլինտէ օլարագ, անէվի գէյմէթի սաղ ապէ 250, վէ ալթը այլէզը տաթի 125 զրշ. օլաճագ տըր։

Վէ պէհէր նիւսխէսի 40ար փարաչա սաթըլաճագ տըր։

Լաճաթըն պէհէր սաթըրը իչին, պիրինճի ադիւասա 3, իքինճի ադիւասա 2, վէ իւչինճիւ վէ սոնրայի ադիւասա 1էր զրշ. ալընաճագ տըր։

Մէ քթուպ վէ սոնրէ, Պէյ-օղլունտա Տօղրու-եօլուա 467 նիւմէրօլու խանէյտէ Լէվանթ Հէրալտ թաղասընէսինտէ, Կարապետ Ց. Փանասեան իմամնէ կէտնէրիլէճէք տըր։

ՄԱՄՈՒՏԻԻ ԷՖՖԵԱՐ

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՑՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՑԻՐԷ

ԻՒԶԻՒՆՃԻՒ ՍԷՆԷ ՝ ՌՃՀԸ ՐԷՃԷՊ ՃԷ 1868 ՀՈԿՏԵՄԲԵՐ 28 ԲԱԶՄԸ ԻՐԹԷՍԻ ԱԼԱՖՐԱՆԿԱ ՆՈՅԵՄԲԵՐ 9 ՆԻՄԷՐՕ 788

ԻՍԹԱՆՊՕԼ ՀՈԿՏԵՄԲԵՐ 28.

ԽԱՐԻՃԻՑԵԼ

ՐՈՒՍԻԱ ՎԷ ԱՎՍԹՐԻԱ

Փարիսէ թաղ ուղղէնէ օլուն Գալիէնիս Մէնէնճը նամ ինկիլիզ գազէթասընդն Պէրլինտէքի մուխպիրի ամիգ գաթա շահան պիր պահս եազմըշ տըր։

Մէգքիւր պահսը շուտ վէճհ իլէ խիւլասա իտէպիլիրիգ։

«Նէ զաման պիր ատամ, խօշ կէօրիւնմէէճէք պիր հիքեայէ եազմահա մէճպուր օլուր իսկ, խսթէր քի, օլ հիքայէնի թասարիգ իտէն չօգ խուսուսլար պուլունմասը։

«Ֆագաթ մատամ քի պու թասարիգ խարճի խուսուսլար պիրի պիր արգասը սրբա մէյտանէ չբգարլար, պիզիմտէ պօրճ ճուտուզ տուր անդերի խիւլասա իտէրէք օգուեանդարըմըզա թագամի խթմէք։

«Պու կիւնքի մէքճուպ պուտուն պիւյիք բաեը, անճագ Բրուսիա վէ Բրուսիա տէվլէթլէրի գարշը օլարագ պիր հարբէքէթ թէսավվուրու վար իտուս կինի պէեան խթմէյէ գուլանաճաղըմ։

«Իսթէն իսքեամի օլասպիլեբսինիզ քի, Լէհիսթան իւզէրինէ, Ավսթրիա վէ Ֆրանսա տէվլէթլերի պիրպիրլերի իլէ ուզաշմըշ լար տըր։

«Բրուսիա իմբէրաթօրունուն պուգուրուլան տօղրպ հագգընտա իսի մալիմանթը վար տըր։ Վէ վագտա, Վարշավիատա պուլունտու էսնատէ, Ավսթրիա իմբէրաթօրու քէնտի սէրասքէր մուավինինի, միւշարիւէյհ հազրէթլէրինէ իրսայ իտէրէք, Վարշավիա թէշրինի պուեուրմալէրինի թէպրիգ իյէմիշ տիր, Ֆագաթ էկերչէ Սրանեա իսթիրալը իսթէ կէրմիշ օրմատա, պու տօսթլուգ ալէտամէթինէ մուզայիր օլարագ, քէնտինէ գարշը նէ եօրատա պիր բաթրագ մէյտանա չբգաճաղին տաթի, իմբէրաթօր Ալէքսանտր հազրէթլերի պիրմէզ տէյիլ իսի։

«Պու ճիւմլէ, եէնէ հիւզէ կէլմէէէրէք, իմբէրաթօր Ֆրանսուա-Ժօզէֆին վէքիլինի գապու իտէպիլիր իսի իսէտ, միւմայիէյհէ վերթսի շուտ ատթիտէքի ճէվապընդն սոն ճիւմլէսինի տաթի գալպինտէ ս սգլտեամանարագ պէեան իմիշ տիր։

«Իշթէ Բրուսիա իմբէրաթօրունուն վէրթիի ճէվապ,

«Զաթը իմբէրաթօրինին հագգըմ-
«տա իզհար իյէմիշ օրմուզու նէզաքէ-
«թի քեամիլէսինէ գարշըրզ օլարագ,
«պէնիմ տաթի միւշարիւէյհ հազրէթ-
«լերի հագգընտա իզհար իյէմիյիմ այ-
«նի նէզաքէթի, քէնտինէ սունուզուզ։

«Կալիշանա պիր եօրճուլուգ իմիմէք
«նիեէթինտէն վազ կէչմիշ օրմուզու իշ-
«չին մէմնունում։

«Շիւբհէսիզ, Ավսթրիանդն տաթիլի
«իշէրի իւզէրինէ քէնտի էֆքեարըմը
«պէեան իմիմէյէ պիր հազրմ եօզ
«տուր։ Ֆագաթ էկերչէ մէզքիւր եօր-
«ճուլուգ, տաթիլի մէնֆաաթլարա տա-
«յիր պիր շէյ օրմանըգտա, իշին իշինտէ
«գոնա էարշը թալէբինէտա պէր ինսանլարը էնմէ-
«նէրէ վար իսի իսէ, կիւճ իլէ ֆիւ-
«թուրսուզ տուրբասիլէճէք խիմ։

(Մալիւմ օլուր քի, Լէհիսթան իւշ դըմա թագոսիմ օլունմուշ տուր։ պիր ու ֆագ գըսմը Բրուսիանդն հիւքմիւ թահրիմնտա տըր, քի պունտա Բօզէն էեալէթի տէնիր։ պիր ու ֆագ գըսմը տաթի Ավսթրիանդն հիւքմիւ թահրիմնտա տըր, քի պունտատա կալիշա տէնիր։ կէրիտէ գալան պիւյիւք բաեը, քի Լէհիսթանդն ճանը տիմէք տիր, պիւտիթիւն Բրուսիանդն հիւքմիւ թահրիմնտա տըր։ Արճըգ պու սոն գըսմդն նէ տէրէճէտէ էզեյէրէթ վէ թագեիգամի կէօրմէքտէ օլտուգու իւզէրինէ պիր շէյ եազմագ իճապ իմիմէգ, շեհմիրէ գատար պու խուսուսատա եազըյանդար, հալէա, օն տօգուզունճու տէ հրտէ, վէ նէֆսի էմբօրատա նէյէր օլապիլեր խիշին իւզէրինէ իճապ իմիտիրինտէն զիեատէ մուլիմանթ վէրմիշէր տիր։ Ավսթրիանդն էլինտէ պուլունան Լէհիլերին հալի տաթի էսի պիր հալ տէյիլ իսի իսէտ, եէնէ Բրուսիանդն իսի Լէհիլերին հիւքմիւնտէ պուլունանլարդն արա եէրինտէ բէք պիւյիւք ֆարգ վար իսի։ Ֆագաթ Բրուսիա վէ Բրուսիա տէվլէթլերի ինտինտէ դահեէթ թէհլիքէլի պիր գաթ օլան Մ. Պիսմարքին կիւնինտէ, Կալիշիա Լէհիսթանին հալի տաթի, մի շարիւէյհ գաթըն մէտէնի իտարէսինէ չահան պիր հէյէթ քէսպ իմիմէէ պաշլամըշ օրմուզունտան, մէզքիւր իբի տէվլէթլերին հիւքմիւ թահրիմնտա պուլունան Լէհիլերին հալի տրա եէրինտէ պուլունան ֆարգ գայէթ պիւյիւմուշ, վէ գաթէն պու սէպէպլէ իքի տէվլէթ պէնինտէ օլան իւնսիյէթ պիրազ կէրկիրէշմիշ իսի։ Ավսթրիա իմբէրաթօրունուն Կալիշիանա պիր վիզիթա վէրէճէյի մատտէսի իշխատա գիեատէ իյէրուլէմիշ։ Վէ Բրուսիանդն պու խուսուսատա հիսս իմիմիշ օրմուզու պիհուզուրուգ տաթի կէրէյիրիպ արթմըշ իսի։

Գալիէնիս Մէնէնճըդն մուխպիրի, Ավսթրիա իմբէրաթօրունուն մէզքիւր եօլճուլուգ տան շիմնիքի հայ կէրէ տուրմուշ օրմուզունու, Սրանեա իսթիրալընդն զուհուրա կէլմէսինէ համ իմիմիշ օրմասընդն սէպէպի տաթի անճագ շուտուր քի, Ֆրանսա տէվլէթի։ Սրանեա իշլերինին նէ նէթիճէ քէսպ իտէճէյինի կէօրմէյէ պէքլէմէքլիյէ միւհիմ տիր։

Մէզքիւր պէեանմամէտէ, հէր կէօնա սէրպէսթիյէթլէր, պիրի պիր արար սրբա միլլէթին սէտտէթի հալինէ էլզէմիյէթտէն օրտուզու հալտէ, նէշր ուիյան օրտունմուշ օրտուպ, իսթիքլալին մագսէտի լայիհասը իքմալէ իրտիրիլմի տիր։

Ումուտի գուրա մէպտէսի, միլլէթին հաքիմիյէթինէ սահան աշիքարար պիր իսպաթ օրտու գու հաքտէ, եէնի իտարէ էպնիյէսինին էասը մագսատնտա թուրթուրմուշտուր։ Իտարէյի մէզքիւրէնին սուրէթի զահիրէսինէ կէլինտիքտէ, եանի ճիւմհուրիյէթ մի վէ եախոտ գրուբ մը օլմաճագ, պու բոսը տահա իյէրտա տէ գարար վէրիլէճէք տիր։

Վագտա պէեանմամէտի նէշր իտէն մուվագգատ հիւքիւմէթ ըէյիսի, հիւքիւմէթ ազալարընտան պու լունմագ տըֆթըրա, գրալ ըգ ուսուլինի միւրաճճահ թուրթաճաղընը պէեան իյլէմիշ իսէտ, պու ճիւմլէ իլէ տահի, ճիւմհուրիյէթ իչին միլլէթտէ նուֆուզուճա սէտտա չբգարը հալտէ, եանի էքսէրիյէթ պու թարաֆա մէյլ կէօսթէրտիգ թագտիրտէ, հիւքիւմէթ ազալարընդն, միլլէթին հիւքիւմատարընդն, գուգուլտու բիայէթ իտէճէքլէրի իշար գըլմըմշ տըր։

Մէզքիւր պէեանմամէտէն իքի տէրա ալնապիլիր, վէ պու տէրալէր միթալէա օրտնմագլըդա չահան տըրլար, պա խուսուս օլ հալիլեր իշինի, պիր գաչ տէֆա իհթիյալ չբգարմըշ, վէ հիւքիւմէթլերինի տէվիրիպ եէնիտէն եէնիրէ հիւքիւմէթ վէ գավանին վազ իյէմէլերինի բաղմէն, էլան քէնտի հուգուգու ասլիյէլերինի էլէ կէչիրմէ միշէր տիր։ Մէզքիւր տէրալէրին պիրինճիսի շուտուր քի, պիր նիզամնամէյէ նէ թարզ իտնման վէ իսմ վէրիմէք ճայիզ օրտուգունու տիւշունմէ պէն էվվել, մէզքիւր նիզամնամէնին տէրտունինէ սէրպէսթիյէթ բու հուկիմէսինէ պագմալը տըր։ Իրինճիսի. տաթի շուտուր քի, պէօյլէ պիր սէմիլեէ հիւքիւմէթի շահսիյէ ուսուլինին, հէր պիր էֆքեարտա պուլունան խասիմլերի պէնինտէ, իթթիֆագը թամամէ պուլունմասը իլէ վիճուտէ կէլէպիլիր։

Սրանեօլար սուրէթի սէրպէսթիյէթլեր իլէ պիրի պիրլերինի գըրաճագ եէրտէ, պու իթթիֆագը վիճուտէ կէթիրմէյէրի, վէ պունունա իհթիյալին ֆիհիլիսթէր մէնֆաաթլարընը թէէմին իյլէմէյէրի իչին չօգ ադըլը տավսանմըշ օրտուլար։ Պու էօյլէ պիր եմտալ տըր քի, տէր էնպէրատոր Պէյ Սրանեօլարին էլէ կէչիրմիշ օրտուգլարը սէրպէսթիյէթլերի, քէնտի վանթանլարընա տահի վէրմէք խաթէյէն Ֆրանսըզլար, նասի հաթ ալտալար սէզա տըր։ Զինքի կէլէճէք հիւքիւմէթ, գրալ օրմուշ, ճիւմհուրիյէթ օրմուշ, սէրպէսթիյէթ վէրմէք ճիհէթի իլէ պէլքի հիչ տիւշունճէսի եօգ տուր։ մատամքի օթուրան գրալ, սէրպէսթիյէթ մէպտէլէրինի գապու իտէրէք թախթա չբգաճաղընտա շնուրհէ եօգ տուր։

Խայլիճէ դաղէթտար վէ հաթթա էնպէրատոր Պէյին Փարիս մուխպիրի տահի, գրալիչա իզտարէլանդն Փարիսէ կէլիպ, իմբէրաթօր վէ իմբէրաթօրիչա թարաֆընտան զապու օրտնմուշ օրտուլունու իչար իմիմիշէր իսէտ, պու հալատահ պիր եանլըշլըգ պուլունտուզունու տահի խուտտա օրտնմագտա, վէ միւշարիւէյհանդն վալիսէսի Գրիսթինին ֆիլվագը Փարիսէ կիտիպ իմբէրաթօր թարաֆընտան գապու օրտնմասը վէ գուատթը, մէզքիւր թէվհիտուրատանպի. էյան օրտնմուշ տուր։

Միւշարիւէյհա իգազէլանդն Բօսնատա իգամէէթ իթմէսի նիյէթինէ Բարա հիւքիւմէթ նին մուգավէմէթ իմմէսի, վէ բօյլէթիգաճա կիւճլիքէր զուհուր իտէճէկինտէն, Բօսնատա օթուրմասընը իսթէմէքտէ օրմասը խապերի կիւնտէն կիւնէ թագվիյէթ պուլմագտա տըր։ Հաթթա Բարա հազրէթլերի պիզզաթ քէնտիսինէ եազըպ Բօսնատա կէլմէսինի նասիհաթ իմիշ իմիշ։

ԻՆԿԻԼԹԷՐԱ

Ինկիլթէրանդն ատիք Բարլամէնթօսու լաղվընդն վագթի եազլաշտրգճա, շիմտիքի վիւքէլանդն հիւքիւմէթտէն վէանը թասահուպ իտէն ֆըրգանդն տահի իտտասընտան տիւշմէսի կիւնտէն կիւնէ տահիլիք հէյէթի քէսպ իմիմէքտէ տիր։ պու սէպէպտէն նաչի, Ինկիլիզ գազէթալարը, Բարլամէնթօսա թէզքիր օրունացաղ մէսէլէլեր իւզէրինէ միւպահասաթա կիրիշմէքտէն զիատէ, հինթիսապ օրունացաղ ազալարդն էքսէրիեէթի գանդի ֆըրգա թարաֆընտա օրացաղը մատտէսի իլէ մէշղուլ օրմագտա տըրլար։

Եիմտիտէն քէշֆ օրունտուղունա կէօրէ, պէօյիւք պիր էքսէրիեէթ, Մ. Կլատսթընդն թարաֆրնտա օրացաղրնտան, շիմտիքի վիւքէլա ըէյիսի Մ. Տիզրաէլի, բարլամէնթօ տերունինտէ պիւյիւք պիր էքսէրիեէթլէ քէնտի բօլիթիգասընա գարշը գուրա վերիլտիկինի կէօրտիւկիւ թագտիրտէ մէմուրիեթինտէն չէքիլիպ, իտարէյի Մ. Կլատսթընդն նէտֆինէ թէպլիմ իտէճէկի մէմուլ օրունացիլիր իսէտ, Մ. Տիզրաէլի իչին, մէզքիւր նիզամա մուվաֆիգ հարբէքէթի իլէ տավրանմամագլըդա պիր կիւճլիւք եօգ կիպի կէօրիւնմէքտէ օլտուղունտան, նասրլ քի պունտան ագտէմ պիր տէֆա պէօյլէ պիր հարբէքէթտէ պուլունմուշ տուր, պու տէֆա տահի մէզքիւր գուրատան վազ իֆֆէ իթմէեէրէք, հիւքիւմէթինտէն խսթիֆա իյլէմէեէճէք տէյի զօրզուլմագտա տըր։ Պահուսուս, սոն սահթլարտա Իրլանտա քիլիսէսի հագգընտա միլլէթին ըէյինի կէօրտիւքտէ, պունա բիատէթ իտէճէկինի վէ իտտասընտան վազ կէչէճէկինի պէեան իտէրէք հիւքիւմէթտէ եէրլէշմէսի միւմքինսիզ պիր շէյ տէյիլ տիր։ Վագտա պու խուսուս թէճիւպէ չահան օրմատըգտան պաշգա, Թայմըն պիր պահսընտան իսէ, զանն իտէրսինքի մէզքիւր դաղէթա պէօյլէ օրացաղ ընա պէքլէմէքտէ տիր կիպի կէօրիւնիւր։ Մէզքիւր դաղէթա, քէնտի պահսընտա ումում էհալինին միւրատը, Իրլանտա քիլիսէսինին լաղվընա մուվաֆիգ պուլունտուղունու թաստիգ իյլէտիքտէն սոնրա, հէր թարաֆտա ատիդ ուսուլին պաղատսընա թարաֆկիր օրանլարը քէտֆիֆէսի տահի, պիզզաթ մէզքիւր քիլիսէ ուսուլ ու գայիտէսի հագգընդա ընդրիգրար իյլէմէքտէ օրտուգլարը։ Լորքին Մ. Տիզրաէլինին սիւքիւթ վէ իհթիրազընա

ու ֆագ գըսմը Բրուսիանդն հիւքմիւ թահրիմնտա տըր, քի պունտա Բօզէն էեալէթի տէնիր։ պիր ու ֆագ գըսմը տահի Ավսթրիանդն հիւքմիւ թահրիմնտա տըր, քի պունտատա կալիշա տէնիր։ կէրիտէ գալան պիւյիւք բաեը, քի Լէհիսթանդն ճանը տիմէք տիր, պիւտիթիւն Բրուսիանդն հիւքմիւ թահրիմնտա տըր։ Արճըգ պու սոն գըսմդն նէ տէրէճէտէ էզեյէրէթ վէ թագեիգամի կէօրմէքտէ օրտուգու իւզէրինէ պիր շէյ եազմագ իճապ իմիմէգ, շեհմիրէ գատար պու խուսուսատա եազըյանդար, հալէա, օն տօգուզունճու տէ հրտէ, վէ նէֆսի էմբօրատա նէյէր օրտպիլեր խիշին իւզէրինէ իճապ իմիտիրինտէն զիեատէ մուլիմանթ վէրմիշէր տիր։ Ավսթրիանդն էլինտէ պուլունան Լէհիլերին հալի տաթի էսի պիր հալ տէյիլ իսի իսէտ, եէնէ Բրուսիանդն իսի Լէհիլերին հիւքմիւնտէ պուլունանլարդն արա եէրինտէ բէք պիւյիւք ֆարգ վար իսի։ Ֆագաթ Բրուսիա վէ Բրուսիա տէվլէթլերի ինտինտէ դահեէթ թէհլիքէլի պիր գաթ օրան Մ. Պիսմարքին կիւնինտէ, Կալիշիա Լէհիսթանին հալի տաթի, մի շարիւէյհ գաթըն մէտէնի իտարէսինէ չահան պիր հէյէթ քէսպ իմիմէէ պաշլամըշ օրտուզունտան, մէզքիւր իբի տէվլէթլերին հիւքմիւ թահրիմնտա պուլունան Լէհիլերին հալի տրա եէրինտէ պուլունան ֆարգ գայէթ պիւյիւմուշ, վէ գաթէն պու սէպէպլէ իքի տէվլէթ պէնինտէ օրան իւնսիյէթ պիրազ կէրկիրէշմիշ իսի։ Ավսթրիա իմբէրաթօրունուն Կալիշիանա պիր վիզիթա վէրէճէյի մատտէսի իշխատա գիեատէ իյէրուլէմիշ։ Վէ Բրուսիանդն պու խուսուսատա հիսս իմիմիշ օրտուզու պիհուզուրուգ տաթի կէրէյիրիպ արթմըշ իսի։

Գալիէնիս Մէնէնճըդն մուխպիրի, Ավսթրիա իմբէրաթօրունուն մէզքիւր եօլճուլուգ տան շիմնիքի հայ կէրէ տուրմուշ օրտուզունու, Սրանեա իսթիրալընդն զուհուրա կէլմէսինէ համ իմիմիշ օրմասընդն սէպէպի տաթի անճագ շուտուր քի, Ֆրանսա տէվլէթի։ Սրանեա իշլերինին նէ նէթիճէ քէսպ իտէճէյինի կէօրմէյէ պէքլէմէքլիյէ միւհիմ տիր։

Մէզքիւր պէեանմամէտէ, հէր կէօնա սէրպէսթիյէթլէր, պիրի պիր արար սրբա միլլէթին սէտտէթի հալինէ էլզէմիյէթտէն օրտուզու հալտէ, նէշր ուիյան օրտունմուշ օրտուպ, իսթիքլալին մագսէտի լայիհասը իքմալէ իրտիրիլմի տիր։

Ումուտի գուրա մէպտէսի, միլլէթին հաքիմիյէթինէ սահան աշիքարար պիր իսպաթ օրտու գու հաքտէ, եէնի իտարէ էպնիյէսինին էասը մագսատնտա թուրթուրմուշտուր։ Իտարէյի մէզքիւրէնին սուրէթի զահիրէսինէ կէլինտիքտէ, եանի ճիւմհուրիյէթ մի վէ եախոտ գրուբ մը օլաճագ, պու բոսը տահա իյէրտա տէ գարար վէրիլէճէք տիր։

Վագտա պէեանմամէտի նէշր իտէն մուվագգատ հիւքիւմէթ ըէյիսի, հիւքիւմէթ ազալարընտան պու լունմագ տըֆթըրա, գրալ ըգ ուսուլինի միւրաճճահ թուրթաճաղընը պէեան իյլէմիշ իսէտ, պու ճիւմլէ իլէ տահի, ճիւմհուրիյէթ իչին միլլէթտէ նուֆուզուճա սէտտա չբգարը հալտէ, եանի էքսէրիյէթ պու թարաֆա մէյլ կէօսթէրտիգ թագտիրտէ, հիւքիւմէթ ազալարընդն, միլլէթին հիւքիւմատարընդն, գուգուլտու բիայէթ իտէճէքլէրի իշար գըլմըմշ տըր։

Մէզքիւր պէեանմամէտէն իքի տէրա ալնապիլիր, վէ պու տէրալէր միթալէա օրտնմագլըդա չահան տըրլար, պա խուսուս օլ հալիլեր իշինի, պիր գաչ տէֆա իհթիյալ չբգարմըշ, վէ հիւքիւմէթլերինին տէվիրիպ եէնիտէն եէնիրէ հիւքիւմէթ վէ գավանին վազ իյէմէլերինի բաղմէն, էլան քէնտի հուգուգու ասլիյէլերինի էլէ կէչիրմէ միշէր տիր։ Մէզքիւր տէրալէրին պիրինճիսի շուտուր քի, պիր նիզամնամէյէ նէ թարզ իտնման վէ իսմ վէրիմէք ճայիզ օրտուգունու տիւշունմէ պէն էվվել, մէզքիւր նիզամնամէնին տէրտունինտէ սէրպէսթիյէթ բու հուկիմէսինէ պագմալը տըր։ Իրինճիսի. տաթի շուտուր քի, պէօյլէ պիր սէմիլեէ հիւքիւմէթի շահսիյէ ուսուլինին, հէր պիր էֆքեարտա պուլունան խասիմլերի պէնինտէ, իթթիֆագը թամամէ պուլունմասը իլէ վիճուտէ կէլէպիլիր։

Սրանեօլար սուրէթի սէրպէսթիյէթլեր իլէ պիրի պիրլերինի գըրաճագ եէրտէ, պու իթթիֆագը վիճուտէ կէթիրմէյէրի, վէ պունունա իհթիյալին ֆիհիլիսթէր մէնֆաաթլարընը թէէմին իյլէմէյէրի իչին չօգ ադըլը տավսանմըշ օրտուլար։ Պու էօյլէ պիր եմտալ տըր քի, տէր էնպէրատոր Պէյ Սրանեօլարին էլէ կէչիրմիշ օրտուգլարը սէրպէսթիյէթլերի, քէնտի վանթանլարընա տահի վէրմէք խաթէյէն Ֆրանսըզլար, նասի հաթ ալտալար սէզա տըր։ Զինքի կէլէճէք հիւքիւմէթ, գրալ օրմուշ, ճիւմհուրիյէթ օրմուշ, սէրպէսթիյէթ վէրմէք ճիհէթի իլէ պէլքի հիչ տիւշունճէսի եօգ տուր։ մատամքի օթուրան գրալ, սէրպէսթիյէթ մէպտէլէրինի գապու իտէրէք թախթա չբգաճաղընտա շնուրհէ եօգ տուր։

Խայլիճէ դաղէթտար վէ հաթթա էնպէրատոր Պէյին Փարիս մուխպիրի տահի, գրալիչա իզտարէլանդն Փարիսէ կէլիպ, իմբէրաթօր վէ իմբէրաթօրիչա թարաֆընտան զապու օրտնմուշ օրտուլունու իչար իմիմիշէր իսէտ, պու հալատահ պիր եանլըշլըգ պուլունտուզունու տահի խուտտա օրտնմագտա, վէ միւշարիւէյհանդն վալիսէսի Գրիսթինին ֆիլվագը Փարիսէ կիտիպ իմբէրաթօր թարաֆընտան գապու օրտնմասը վէ գուատթը, մէզքիւր թէվհիտուրատանպի. էյան օրտնմուշ տուր։

Միւշարիւէյհա իգազէլանդն Բօսնատա իգամէէթ իթմէսի նիյէթինէ Բարա հիւքիւմէթ նին մուգավէմէթ իմմէսի, վէ բօյլէթիգաճա կիւճլիքէր զուհուր իտէճէկինտէն, Բօսնատա օթուրմասընը իսթէմէքտէ օրմասը խապերի կիւնտէն կիւնէ թագվիյէթ պուլմագտա տըր։ Հաթթա Բարա հազրէթլերի պիզզաթ քէնտիսինէ եազըպ Բօսնատա կէլմէսինի նասիհաթ իմիշ իմիշ։

ԻՆԿԻԼԹԷՐԱ

Ինկիլթէրանդն ատիք Բարլամէնթօսու լաղվընդն վագթի եազլաշտրգճա, շիմտիքի վիւքէլանդն հիւքիւմէթտէն վէանը թասահուպ իտէն ֆըրգանդն տահի իտտասընտան տիւշմէսի կիւնտէն կիւնէ տահիլիք հէյէթի քէսպ իմիմէքտէ տիր։ պու սէպէպտէն նաչի, Ինկիլիզ գազէթալարը, Բարլամէնթօսա թէզքիր օրունացաղ մէսէլէլեր իւզէրինէ միւպահասաթա կիրիշմէքտէն զիատէ, հինթիսապ օրունացաղ ազալարընդն էքսէրիեէթի գանդի ֆըրգա թարաֆընտա օրացաղը մատտէսի իլէ մէշղուլ օրմագտա տըրլար։

Եիմտիտէն քէշֆ օրունտուղունա կէօրէ, պէօյիւք պիր էքսէրիեէթ, Մ. Կլատսթընդն թարաֆրնտա օրացաղրնտան, շիմտիքի վիւքէլա ըէյիսի Մ. Տիզրաէլի, բարլամէնթօ տերունինտէ պիւյիւք պիր էքսէրիեէթլէ քէնտի բօլիթիգասընա գարշը գուրա վերիլտիկինի կէօրտիւկիւ թագտիրտէ մէմուրիեթինտէն չէքիլիպ, իտարէյի Մ. Կլատսթընդն նէտֆինէ թէպլիմ իտէճէկի մէմուլ օրունացիլիր իսէտ, Մ. Տիզրաէլի իչին, մէզքիւր նիզամա մուվաֆիգ հարբէքէթի իլէ տավրանմամագլըդա պիր կիւճլիւք եօգ կիպի կէօրիւնմէքտէ օրտուղունտան, նասրլ քի պունտան ագտէմ պիր տէֆա պէօյլէ պիր հարբէքէթտէ պուլունմուշ տուր, պու տէֆա տահի մէզքիւր գուրատան վազ իֆֆէ իթմէեէրէք, հիւքիւմէթինտէն խսթիֆա իյլէմէեէճէք տէյի զօրզուլմագտա տըր։ Պահուսուս, սոն սահթլարտա Իրլանտա քիլիսէսի հագգընտա միլլէթին ըէյինի կէօրտիւքտէ, պունա բիատէթ իտէճէկինի վէ իտտասընտան վազ կէչէճէկինի պէեան իտէրէք հիւքիւմէթտէ եէրլէշմէսի միւմքինսիզ պիր շէյ տէյիլ տիր։ Վագտա պու խուսուս թէճիւպէ չահան օրմատըգտան պաշգա, Թայմըն պիր պահսընտան իսէ, զանն իտէրսինքի մէզքիւր դաղէթա պէօյլէ օրացաղ ընա պէքլէմէքտէ տիր կիպի կէօրիւնիւր։ Մէզքիւր դաղէթա, քէնտի պահսընտա ումում էհալինին միւրատը, Իրլանտա քիլիսէսինին լաղվընա մուվաֆիգ պուլունտուղունու թաստիգ իյլէտիքտէն սոնրա, հէր թարաֆտա ատիդ ուսուլին պաղատսընա թարաֆկիր օրանլարը քէտֆիֆէսի տահի, պիզզաթ մէզքիւր քիլիսէ ուսուլ ու գայիտէսի հագգընդա ընդրիգրար իյլէմէքտէ օրտուգլարը։ Լորքին Մ. Տիզրաէլինին սիւքիւթ վէ իհթիրազընա

տեվամ իյլէմէքտէ օլտուղուն պէեան իյլէմիշ, վէ «Մ. Տիզրաէլինին պազէն պէեանաթը տանի օլ գատար մէճհուլ վէ միւշէվվէշ վէ վաղրթ կէչիրմէք իչին թէրթիպլի սէօյլէյիշլէր տիր քի, անլէրի թէֆթիշ իթմէք գահմէթինէ կիրիշիլմէզ, տէմիշ տիր։

«Էկէրչի եէնի բարլամէնթօ քիւչատընտա Մ. Տիզրաէլի, քէնտի ֆըրգասը իլէ պէրապէր, Իրլանտա քիլիսէսինին լաղվը էլզէմիեէթինի պէեանիտուպ, վէ պու մէմուրիյէթին պիզզաթ քէնտիլէր տեր իւհտէ իյլէմէլէրի էվլեա օլտուղունու իգրար իթտիյի հալտէ, շիմտիյի գատար թուլթուղու միւշէվվէշ բօլէթիգա թարիգինէ մուղայիր իթմիշ օլմազ, վէ եարին պու կիւնքի էֆքեարընա մուղայիր պիր պէեաննամէ նէյր իթսէ պիլէ, քիմսէ թաճիւպ իթմէմէլի տիր։ տէմիշ տիր։

Լաքին հէր հալտէ, պու տէֆա էքսերիյէթէն եէնիլմէսի մէմուլտէն տիր, վէ նասրլ քի զաթէն պիր մատատէ քիւչիւք տիւշմիշ տիր. չէյլէ քի Մ. Տիզրաէլի, եէնի բարլամէնթօնուն թէէմմիւսինի թէէխիր իյլէմէք էֆքեարընտա իքէն, դապինէթօ ազալարընտան չօգլարը գարշը կէլմիշ, վէ Մ. Տիզրաէլի պու նէյէթինտէն վազ կէչմէքլիյէ մէճպուր օլմուշ օլտուղունտան, պու սէնէ խիթամընտան էվվէլ ինթիխապլարը պիթիպ բարլամէնթօնուն մէմուրիյէթինէ միւսաչերէթ իյլէմէսի միւճէրրէպ տիր։

ԱԶԳԱՑԻՆ

Ներատիայէն եկած նամակէ մը կիմանանք որ՝ Յօղամամճեան Պետրոս անուն մէկը՝ 5 տարիէ ՝ի վեր է որ՝ Տէվէճիեան Մ. Գէորգին աղջկանը հետ նշանուած է եղեր, իսկ այժմ Քասապ պաշըեան Ասատուր անուն այրի մէկը կուզէ եղեր՝ այս նշանը լուծել եւ նոյն աղջիկան հետ ամուսնանալ, իրեն կողմնակից ունենալով, տեղւոյն քահանաները, ժողովականները եւ բոլոր ազդեցութեան տէր մարդիկը։

Պարզ ժողովուրդն՝ այս լուրը կիմանայ, անիրաւութիւն ըլլալը կըզգայ, եւ կսկսի արանջալ, բայց ոչ նախորդ նշանածին ձայնը եւ ոչ ժողովուրդին տըրտունջը կըլսուի եւ հարսանիքը կսկսի։

Գաւառները եթէ մէկդի առնելով, նոյն իսկ Պօլսոյ նշանաւոր դիտելուըլանք՝ կը տեսնենք որ՝ երբէք աղջիկան կամքը հարցուիլ չեկայ, այլ գերի ծախելու պէս, առանց աղջիկան կամքին խեղճ ամուսինները կառնեն կուտան։

Այս դրութիւնը ինքնին այնչափ չըհամապատասխանէր արդի ժամանակին որ՝ գրէթէ ճշդիւ նկարագրել խիստ դժուար է։

Ուստի քանի որ՝ մեր այս նշանաւորութիւնը կայ եւ պիտի ըլլայ, գոնէ տանելոց քահանան կանխաւ աղջիկը եթէ անգամ մը խոստովանցնելու ըլլայ, արդի բարբարոսութիւնին մեղմացած կըլլայ։

Իսկ գալով Ներատոյ գործին, չենք գիտեր թէ, ինչո՞ւ աղջիկան կամքը չեն հարցներ, եւ իրաւունք հղօրագունին սկզբունքով, աղջիկն ալ հղօրագունին տալ կուտեն, եւ ժողովուրդը կը դայթակղեցնեն։

Յաղագն ըսելոյ, եթէ բնականէն յարաբերութեանց հին եղող այս նշանաւորքի եւ ամուսնութեան խնդիրը որոշող տեսլը՝ այն պատրիարքական օրհնութեան կոնդակն է եւ պիտի մնայ որ՝ նշանաւորութեան տաեն, երկու ամուսնացելոց կողմերուն հարարութիւնը ալ օրինաւոր որոշումմը եւ վախճանմը տրուելիքը չեկայ։

Թող ով կուզէ բարդատէ այս տեսլը Եւրոպական ամուսնական պայմանագրի մը հետ, եւ տեսնէ թէ ինչ մեծ տարբերութիւն կայ Եւրոպական ամուսնութեան եւ մեր ամուսնութեան պայմանների մէջ։ 0

— Ճուտանա կիւնկիս Լանկայ ճիվարլարընտա պիր ճէնազէ մինասէպեթի իլէ, Տէր Անդրէաս քահանանին էօլիւ սահիպինտէն 50 դրշ. ալլագ, վէ բանթրիքիսնէսէն ձրի վկայական թահսիլ իսա ըէք, մէզարճը վէ սայիրլէրի հաղգընը վէրմէմիշ օլտուղունն պիլտիրմիշ իսկը։

Ճուտանա իրթէսի կիւնիս, մէզքիւր Տէր Անդրէաս քահանայ, մարթ պատանըզա կէլիպ, հաղգը ընը հալի իքնատ իլմիշ օլմանին, պիզ տախի տէրճինի միւնասիպ կէօրմիշնուզ տիր։

Շէյլէ քի, Տէր Անդրէասըն ժողովուրդլարընտան պիր գատընին վէ ֆարթ իթմիշ օլտուղու քէնտիսէ խապէր վէրմիշտիք, մերդում քահանայ, պու ֆամիլիանին հալը սէֆիլանէ սինտէն էվվէլճէ խապէրատար օլմա լն, ատղրու վէքիլ հնար սուրբա կիտէր, վէ ձրի գալարըլմասը իչին պիր բուխսաթնամէ ալար Անատէն սօնրա, ճէնազէնին էվինէ կէտիրիլինտէ կէօրիւր քի, ճէնազէնին եաղը ը օլանլար, ճէնազէնին գալարըլմասը մէսալ ի ֆի հաղգընտա տիւշունմէքտէ տիրլէր։ քէնտիսին ձրի բուխսաթնամէ ալմը օլտուղուն խապէր վէրիր։

Սիրթէվ ֆանքն հէմշերէսի պուլուանան գատան քէնտի հէմշերէսինին ձրի գալարըլմասընը խոթէմէտիկին պէեան իլէ, 20 դրշ. մերդում Տէր Անդրէասա, 10 դրշ. տիկէր պիր բարատա, 10 դրշ. Ժամակոչարա վէ 10 դրշ. տախի մէզարճլրա թանգսիմ օլունմագ իւ գրէ 50 դրշ. վէրիր։ Մէրդում Տէր Անդրէասա տախի, մէզքիւր թագսիմի այնչիլէ ինճրա խաէր, սատէ չու ֆարդ իլէ քի, մէզարճլարա պիտա օլան 10 դրշ. եէրինէ 5½ դրշ. վէրիր վէ գուսուր 4½ դրշու. իքի գարիպ բարատա սէպիճինէ վէ օրատա պուլունան ֆու գարարարա տաղրթը։

Պիզճէ, եէնէ գուսուր բաթրիքքանէտ տիր քի, պէօյլէ վկայականլար վէրմէք իչին, թարական խորհուրդլարին շէհաէթինէ միւրաճաաթ իթմէք մէպտէսինէ հալէա խրամէթ իթմէզ։

Ֆագաթ, Տէր Անդրէասին հարցնէ կէլնճէ, քէնտի պարզ պիր բարատա օլմագին վէ չօգլարը կիրպի, էֆքեարը տամէտէն նէ օլուր տէմէյուպ, թէպրիսէսի պիմէթէ գալգըշմասը, մէտահէ շահան տրը, վէ մէզարճրեա 10 դրշ. վէրմէսիպատ, 3½ դրշ. վերմէսի վէ գուսուրունու ֆուգարաեա տաղրթմասը տախի օլ գատար պիւյիք վէ զէմմ օլունմայա շահան պիր չէյ տէյիլ տիր. զիրա էօլիւնիւն եանընա պուլունանլար, սէն 10 դրշու մէտա գարճրեա վէր, սատադաեը քէնտիզ էրիրիզ տէմիշ օլարար, Տէր Անդրէասա հարցնէ իսկ տէյճէք պիր չէյ գպմազ, վէ 30 գուրուշտան եէրինէ 34½ դրշ. վերմիշ օլուրլար իսի քի, պէօյիք պիր ֆարդ օլմայուպ, 4½ գուրուշտան գ լարդրար տրը։

Պու ճիւմլէ եինէ ճէնազէ սահիպինէ սօրմագսըզին կիտիպ ձրի վկայական թահսիլ իթմէսի տախի, մէտահ օլունաճագ պիր չէյ օլմաերդ, ճէնազէ սահիպինին նամուսունա թօգանմագ օլտուղուն սէթիր իսէմէտիզ։

— . . . Միւէլլիֆ.

Միւլէթ կմլաքլարընին զայ վէ զայպ օլմարընա տայիր, կէրէք զազէթանըզտա վէ կ'ըէք սայիր զազէթալարտա էքսէր տէֆա պահսլար եազըլտըզը մանլիմ օլուր, վէ պիզճէ պունուն սէպէպի իսէ, պաշլըճա գայտսըզլըզ մատպի իսէ, պաշլըճա գայտսըզլըզ մատէսի օլմուշ տուր. նասրլ քի, պունուն կիտպի պիր չէյտէ, պու կիւնլէրտէ Օրթա քէօյտէ զուհուրա կէլմիշ տիր. չէօյլէ քի, գարէյէի մէզքիւրէտէ Թաշ-վէրտիվէն ճիվարլարընտա, պիր զալտըրըմ ինչասը միւրատա իտիլէրէք, օրալարտա միլլէթիմիզ ին մալի օլան աթիգ պիր մէզարըզը պիր մրգտար եէրի զայպ օլմազտա, վէ ուճայիպի տախի չուրաբնտատրը քի, մէզքիւր ճիվար էվլէր սէքէնէսինին Նուրթեան եւ միր ամուսնութեան պայմանների մէջ։ 0

— Ճուտանա կիւնկիս Լանկայ ճիվարլարընտա պիր ճէնազէ մինասէպեթի իլէ, Տէր Անդրէաս քահանանին էօլիւ սահիպինտէն 50 դրշ. ալլագ, վէ բանթրիքիսնէսէն ձրի վկայական թահսիլ իսա ըէք, մէզարճը վէ սայիրլէրի հաղգընը վէրմէմիշ օլտուղունն պիլտիրմիշ իսկը։

Ճուտանա իրթէսի կիւնիս, մէզքիւր Տէր Անդրէաս քահանայ, մարթ պատանըզա կէլիպ, հաղգը ընը հալի իքնատ իլմիշ օլմանին, պիզ տախի տէրճինի միւնասիպ կէօրմիշնուզ տիր։

Շէյլէ քի, Տէր Անդրէասըն ժողովուրդլարընտան պիր գատընին վէ ֆարթ իթմիշ օլտուղու քէնտիսէ խապէր վէրմիշտիք, մերդում քահանայ, պու ֆամիլիանին հալը սէֆիլանէ սինտէն էվվէլճէ խապէրատար օլմա լն, ատղրու վէքիլ հնար սուրբա կիտէր, վէ ձրի գալարըլմասը իչին պիր բուխսաթնամէ ալար Անատէն սօնրա, ճէնազէնին էվինէ կէտիրիլինտէ կէօրիւր քի, ճէնազէնին եաղը ը օլանլար, ճէնազէնին գալարըլմասը մէսալ ի ֆի հաղգընտա տիւշունմէքտէ տիրլէր։ քէնտիսին ձրի բուխսաթնամէ ալմը օլտուղուն խապէր վէրիր։

Սիրթէվ ֆանքն հէմշերէսի պուլուանան գատան քէնտի հէմշերէսինին ձրի գալարըլմասընը խոթէմէտիկին պէեան իլէ, 20 դրշ. մերդում Տէր Անդրէասա, 10 դրշ. տիկէր պիր բարատա, 10 դրշ. Ժամակոչարա վէ 10 դրշ. տախի մէզարճլրա թանգսիմ օլունմագ իւ գրէ 50 դրշ. վէրիր։ Մէրդում Տէր Անդրէասա տախի, մէզքիւր թագսիմի այնչիլէ ինճրա խաէր, սատէ չու ֆարդ իլէ քի, մէզարճլարա պիտա օլան 10 դրշ. եէրինէ 5½ դրշ. վէրիր վէ գուսուր 4½ դրշու. իքի գարիպ բարատա սէպիճինէ վէ օրատա պուլունան ֆու գարարարա տաղրթը։

Պիզճէ, եէնէ գուսուր բաթրիքքանէտ տիր քի, պէօյլէ վկայականլար վէրմէք իչին, թարական խորհուրդլարին շէհաէթինէ միւրաճաաթ իթմէք մէպտէսինէ հալէա խրամէթ իթմէզ։

Ֆագաթ, Տէր Անդրէասին հարցնէ կէլնճէ, քէնտի պարզ պիր բարատա օլմագին վէ չօգլարը կիրպի, էֆքեարը տամէտէն նէ օլուր տէմէյուպ, թէպրիսէսի պիմէթէ գալգըշմասը, մէտահէ շահան տրը, վէ մէզարճրեա 10 դրշ. վէրմէսիպատ, 3½ դրշ. վերմէսի վէ գուսուրունու ֆուգարաեա տաղրթմասը տախի օլ գատար պիւյիք վէ զէմմ օլունմայա շահան պիր չէյ տէյիլ տիր. զիրա էօլիւնիւն եանընա պուլունանլար, սէն 10 դրշու մէտա գարճրեա վէր, սատադաեը քէնտիզ էրիրիզ տէմիշ օլարար, Տէր Անդրէասա հարցնէ իսկ տէյճէք պիր չէյ գպմազ, վէ 30 գուրուշտան եէրինէ 34½ դրշ. վերմիշ օլուրլար իսի քի, պէօյիք պիր ֆարդ օլմայուպ, 4½ գուրուշտան գ լարդրար տրը։

Պու ճիւմլէ եինէ ճէնազէ սահիպինէ սօրմագսըզին կիտիպ ձրի վկայական թահսիլ իթմէսի տախի, մէտահ օլունաճագ պիր չէյ օլմաերդ, ճէնազէ սահիպինին նամուսունա թօգանմագ օլտուղուն սէթիր իսէմէտիզ։

— . . . Միւէլլիֆ.

Միւլէթ կմլաքլարընին զայ վէ զայպ օլմարընա տայիր, կէրէք զազէթանըզտա վէ կ'ըէք սայիր զազէթալարտա էքսէր տէֆա պահսլար եազըլտըզը մանլիմ օլուր, վէ պիզճէ պունուն սէպէպի իսէ, պաշլըճա գայտսըզլըզ մատպի իսէ, պաշլըճա գայտսըզլըզ մատէսի օլմուշ տուր. նասրլ քի, պունուն կիտպի պիր չէյտէ, պու կիւնլէրտէ Օրթա քէօյտէ զուհուրա կէլմիշ տիր. չէօյլէ քի, գարէյէի մէզքիւրէտէ Թաշ-վէրտիվէն ճիվարլարընտա, պիր զալտըրըմ ինչասը միւրատա իտիլէրէք, օրալարտա միլլէթիմիզ ին մալի օլան աթիգ պիր մէզարըզը պիր մրգտար եէրի զայպ օլմազտա, վէ ուճայիպի տախի չուրաբնտատրը քի, մէզքիւր ճիվար էվլէր սէքէնէսինին ճիւմլէսի Հայ օլտուղու հալտէ տախի, պէօյլէ պիր միւհիմմ մատատէ գայտսըզլըզ վէ իհմալ իտրաղ իթմէքտէ տիրլէր։

Մէզքիւր մէզարլըզը գարշըընտաքի հիզատա խայլի եէր պրրադրլրպ, օլ մրգտար եէր պէրի թարաֆ մէզարլրզընտան ճատատէյէ դարրշտրրրմագտա տրը. ֆիլ վագը ճատատէնին կէնիշլէթիրմէսի նէզամընտան օլուպ, վէ էհալինին մէնֆաաթը իչինտէ մէզարլրզտան պիր մրգտար եէր ալընտըզընտա, պիր չէյ տէնիլմէզ, ֆագաթ մուղայիրի օլարաղ, դարշը թարաֆտան խայլիճէ եէր պրրադրլրպ, մէզարլրզտան ճատատէյէ եէր ալընմասը աճայիպ պիր մուամէլէ տիր։ Շու տախի պիլինմէլի տիր քի, մէզարլրզը գարշըընտաքի էվլէրին հիզասընտա դալտրրրմ եարրլանագ օլտա, տաշա տոզրու վէ տաշա միւնասիպ օլապիլիր, վէ իսթ եանտաքի գալարրրմա տոզրու պաղլատրը։ Էկէրչի մէզարլրզտան ալընան մահէլլ պիր շախա մալի օլմուշ վէ եախոտ խանէ վէ եա տիվար պուլունմուշ օլտա իսի, տէյթ՞լ մի քի, ճատատ, դարշը հիզատան նիզամ իւզրէ էօլչիլ իւպ, լաղ ըմ օլտուղու գատար եէր պէրի թարաֆտան ալընանագ խոր։

Ամէպտ մի լէթին մալի վէ հաթիմտ մէզարլրզ կիպի պիր մահէլլին պիր շախա մալի գատար իթիպարը եօ՞գ մուտուր։ Վէ իշթէ Խաթանպօլտան միլլէթիմիզտէ պէօյլէ պիր գայտսըզլրզ վէ իհմալ պուլունտուղու հալտէ, ախէր եէրլէրտէ՝ տէրճէյէտէք իհմալլրզ իտիլմէսի ըէք գօլայ ֆէհմ օլունապիլիր։

. . . միւէլլիֆ իչպու պահսըմիզը դազէթայի միւթէպէրինիզ տէրճի ըէճա օլունուր։

Պէր է-Ը Օրի-էեայլէ-էր.

ԹԻՒՃԱՐԻՑԷ

Պանգը Օսմանի թարաֆընտան վերիլէն Սէլանիկ բիաչասը տրը։

Սէլանիկ 3 Նոյեմբէր.

Զէեայէր. Հէր նէ գատար ալէասէվիեէ պիր գավիլիկէ մէյիեէթ վար իսէտ, պու ճիւմլէ իլէ տախի սօն բիաչամըզտան պէրու, պու հաֆթա զարֆընտա բիաչատա թէպէտիւլաթ վուգու պուլմամըշ տրը։ Կումուշագ, պէեազ վէ գըրմըզը պուղտայլար, Սրանեատան օլան սրբարըշլարին թէէսիրի իլէ ազար ազար իւսթէ գօյմագտա տրը. սէրթ պուղտայլար պունուն մուղայիրի տիր. չինքի իխրաճաթ իչին ալընարզը եօգ վէ պուրատա գուլլանըլարզը տախի չօգ տէյիլ տիր։ Ազրբալար դավի տիր, լաքին ֆիլեաթլարտա թէպէտտիւլաթ եօգ տուր։ Մրսրը պուղտայը վէ չալտար հալէա արանմագտա տրը. պա խուսուս եաղին իսկէլէլէրտէ չօգ իսթէնիեօր, չինքի մալ կէլմէմէքտէ օլտուղունտան թիճարլար կիտիպ օրալարտան մալ արամագտա սրրլար։

Պուղ. սէրթ իյի ճինս	քիլ.	115	դրշ.
» » իքինճի վէ մասքիլ	»	105	»
» եումուշագ զըրմզը	»	98	»
» » պէեազ	»	118	»
Զավտար	»	72	»
Մրսրը պուղտայը	»	72	»
Ազրբա	օգկասը	35	փարա

Լիրա 103 դուրուշտան։

Բամպա. Բիաչատա իյիմիտարլրզ տէվամ իթմէքտէ, վէ ֆիեաթլար կիւնպէ կիւն իւսթէ գօյմագտա տրը. կէչէնտէ, կէրէք 61 վէ 91 կիւնտէն թէէսիր օլմագ իւզրէ, վէ կէրէք մէվճուտ մալատէն ճէսիմ սաթըշլար օլմուշ տուր։

Ամէրիգա 11¼ տան 11¾ դրշ.
Եէրլի 9¾ » 10¼ »
Լիրա 100 դուրուշտան, կէմիէ թէէսիր օլունմագ իւզրէ։

Սուամ. Ամնի ֆիեաթլարտա, իշ եօգ։

Գօզ էվ էբէ. Տուրկուն ֆագաթ դավի թուտմուրմագտա տրը։

Գամպէ վէ Դուէլուէրտ. Համանդն ֆէնտըրը սէպէպինէն Ֆրանսայ բօսթանարին կէճիքմէսի, պօրտա իւզէրինէ թէէսիր իթմիշ տիր կէօրիւնիւր։ Արարիլար քէնտի մուխպիրլերինտէն մալիւմաթ ալմատըգարը իչին իշ եաբմատան էճթինապ իթմիշլէր տիր։

պինատէն ալէյհ գամպիօպար, իխրաճաթը քէսրէթինէ նիսպէթլէ չօգ օլաճագ իքէն, դրթ պուլունմուշ տուր։ Պու ճիւմլէ իլէ տախի գամպիօ ֆիեաթլարընտա կէվշէքլիք վար տրը։

Լօնտրա	3	այ վատ.	108 տէն	108½ դրշ.
Ֆրանսա	3	» »	170½ տան	171½ բարա
Վիէննա	3	» »	եօգ	— —

Լիրա 100 դուրուշտան։

Մէճիտիէյէր 40 բարա սկօնթօ իլէ սաթմագ իսթէնիլիեօր. մէթալիք իւզէրինտէ իսի իսթէք վար, 104½ դուրուշ։ Ֆայիզ եիւզտէ 10 տան 15 է գատար տրը։

Մարտէ 6 Նոյեմբէր.

Կէրիք եումուշագ վէ կէրեք սէրթ պու գատարտա տուրուրն. իշ եօգ.

Մրսրը պուղտայը գավի ֆը.	19.	
Ազրբա » »	18.	
Ամանա բամմուղու »	100.	

Գոզա տէ ֆինիշ Լինոն ճինս ֆրանգ 14.50.

Զէյթին եաղը, մարսալիանտա չրգմագ իւզրէ, ֆրանգ. 68.50.

Լիվրա 6 Նոյեմբէր.

Զաթիրէէրտէ թէպէտտիւլաթ եօգ. Ամֆիոն գավի չիկին 26/6 տան 27. Թրիֆիք » » 43 բէեա.

Մրսրը պուղտայը տարբիլ տէրընտա թէպլիմ օլունմագ իւզրէ, չիր 30/6 տան 31.

Լէվանտ 6 Նոյեմբէր.

Օրֆանէլի-Օրֆանս բամմուղու 11½. Մամբր 15 պին պալա Օրֆանս. բիաչա գավի տիր.

Մանչէսթր 6 Նոյեմբէր.

Մահուտի թ. մրգա Ամէրիգան 15¼ բէնա.

ԹԷԼԷԳՐԱՖԻՑԷ

Ֆլորա 6 Նոյեմբէր.

Բարլամէնթօ մէճլիսի Նոյեմբեր 24 տէ թէճէմմիւ իթմէք իչին տավէթ օլունմուշ տուր։

Բոմա իշլէրինին թէվվէյէսի իչին եէնի մուխապէրաթա պահչանաճագ տրբ տէյի գուհուրա կէլէն թէվվաթուր էսասսըզ չրգմըշ իսէտ, խուսուսա մէզարա տարիր օլան հալ հաղգընտա պիր թէպէտտիւլաթ վագը օլմամըշ տրը։ Սէնի պիր մուտէհէմնին ագա օլունմասը լաֆզը եաբան տրը։

ԷՍԱՄԸ ՈՒՄՈՒՄԻՑԷ

ԳԱԼԱԹԱ ԲԻԱԶԱՍԸ

Հոկ. 26	Ախշամ գաբանտը	. . .	45-26
» 28	Սապահ աչըլտը	. . . .	45-32
» »	Էն եիւքսէք	. . . . .	45-36
» »	Էն աշաղը	. . . . .	45-30
» »	Էյլէն գաբանտը	.	45-30

ՏԱԽԻԼԻՑԷ

Թահրիրաթը էճնէպիյէ միւտիրի սաատէթլու Սարգիս էֆէնտիյէ, վէ տիվանը Հիմայուն միւթէրէճճիմի էվվէլի իզզէթլու Մաճիա պէյ, Սրանիա հիւքիմէթի թարաֆընտան Իզապէլ Նիշանը վէրիլմիշ տիր։

— Բրուսիա տէվլէթինին վէ միւթթէֆիգայի Ամմանեատի Շեմալինին, Տէր-սէատէթ սէֆիրի օլուպ, մէզունէն Ամմանեատա պուլունան գօնթ Սիմոն տը Պրասիէնին եադընտա պուրաեա ավատէթ իտէճէկի իշիտիլմիշ տիր։

— Իսկենտէրիյէտէն չրգրպ, Լօնտրաեա կիթմէք իւզրէ պուլունան տէօրթ դրթա Ինկիլիզ վաբօրլարընին, ֆուրթունատա թուրթուլարագ պաթմըշ օլտուգլարը, վէ մէզքիւր վաբօրլարտան պիրիսի, եօլճուլարը վէ թայիֆալարը իլէ պէրապէր պիւսպիւթիւն պաթմըշ, վէ հիչ պիր ճան դուրթուլմամըշ օլտուղու, Իսկենտէրիյէտէ-թագ ու նէյր օլունմագտա օլան պիր Ռում գազէթասընտա օգունմուշ տուր։

— Նասրլ քի պիլտիրմիշլիգ տիր, Ֆը-

բանսա տէվլէթի թարաֆքնուն Տէր-սէատէթէ եէնի պաշ գօնսոլօս թայեին օլունան Մ. Պէլին, Ճիւմա կիւնիւ Մարսիլեա վաբօրու իլէ Տէր-սատատէթէ միւվասէլէթ իյէմիշ տիր։

— Տէր-սատատէթատ Խթալեա սէֆարէթի պաշ սբբ քեսթիպի Մ. Գուրթասսի, Թրիեէսթէ վաբօրու իլէ պուրաեա վասբ օլմուշ տուր։

Միւմայիլէյհ, միւթէվէֆա Մագսիմիլեէնին գոթի հէնկամընատ։ Մէքսիգատա տէվլէթի թարաֆքնուն մասյահթիկիւզար պուլունմագատա օրուպ, վէ պատէհու միւթէվէֆա իմբէրաթօրուն վիէննատա վուգու պուլան ճէնոպէ ասլանընատ հազբը պուլունմագ իչին, եէնի տէվլէթի թարաֆքնուն չէհրի մէզպուրէ չաղբըմըշ տբր։

ԹՈՒՆԱ ԳԼԵԲՍԸՆՏԱ ԽԻԹԻԼԱԼ.
ՖԸՐԴԱՍԸ

Խթալեատա իխթիյալ Ֆբըգատը, Մ. Բաթածծինին ճէնէբալարը մարիֆէթի իլէ, Ասրբօմնատա հբա ու հիսատէթլէրի էօնիւ ալընմըշ օրուզուզունան, պէօյլէճէ պօշ օթուրմագլըգատան բահաթ խէմէզլէր իսի։ պուննուն իւզերինէ կիրիտ իխթիյալը իւսթէ կէլսի։

Պու իխթիյալըն մագսատի նէ՞ իսի։ վէ միւթահարրիքի քի՞մ իսի։ պունու մաղուզ օլանլար գաթան սիւշիւնմէզլէր իսի, վէ անճագ ինթիգամ ալմայէ ֆիքեարընատա պուլունմագատա իսիլէր։ Բուսիա հագգընատա վէ անընդ Շարգատա օլան նիհէթլէրի իւզերինէ քիմսէ հիչ պիր չէյ իշեթմէմիշ իսի։

Կարիպալտի, պիր ճէնէբալ քէնտի ասասքիրինէ ալընճագ պիր թապէա կէօսթէրիր կիպի, պունլարա կիրիտատ պիր հիւքիւմէթ կէօսթէրտի քի, օրատա էհալիսին պիր գբսմը մէզքիւր հիւքիւմէթ գարշը սիլահլանմագատա իսի։ Խթիյալ լուզէթի մէյտանէ չբգաբ, խրիսթիան էհալիսէր անճագ ուֆագ պիր իմատատա պէքլէրէր քի, Միւսլիման էլինէն գուրթուլսունլար տէնտի։ վէ տէրագատ պու իշկիւզարլար չանթա վէ թիւֆէնքլէրինի ալրզ կիրիտէ, թիւրքլէրէ գարշը թիւֆէնկ ատթմատա գօշտուրլար։

Մօսգուա վէ Սէն-Բէթէրսպուրգ գազէթալարը, մանիֆէսթօ ու էլճէ իլէ օրալարը տէմօգրաֆ վէ իխթիյալ էֆքարնատա պիր էհատէթ օրտուզունատա, պու սէրպէսիէթէ գահրամանլարը օրան տէլեգանլարարդն պու ֆէհատատա ազրնը թատանին իթտիրէր։ Բուսիա իմբէրատօրու իսէ, սէվինճինտէն կէօզէրի եատրատաճագ գատատ գալպի ըրգգամա կէլսի։

Իքի սէնէ իլերլեմիշ վէ կիրի սէօնիւ չատէն, Միւսլման քէօյլիւլէր ԳԲԲԼՈՐԳատան, գատագ վէ եատմա իսլէսիքէտէն օնրա, կիրիսթէրէ պիր սան ատան սէատատը չբգաբարբար։ Սէն-Բէթէրսպուրգ վէ Ամէրիկա գատալէթօրլարը, եատգընատա պիր էվրօրա ճէնկի վուգու պուլաճագ վատը իլէ ճէվապ վէրմիյէր։

Սբբագ վէ Ուլահ Պուդդան գարբշարբրտը, Գարատաղա էլչիլէր կէօնտէրիլտի, սիլահ վէ միւհիմմատ թօպլանմարբրտը։ պիր թագըմ հայթա կէօնիւլիւատաքիր եազընարագ, Պարգանարա կէօնտէրիլտի, վէլհասբ Պուլդարիսթանատա պիր իխթիյալ չբգարմագ իչին հեր պիր չէյ հազբրանատ։

Պու գատատ ճահա ու իգատատէն ատնա, վէ ավրուճլար իլէ սարֆ օլունան ալթունպատա բուդմէն, արզու օլունան իխթիյալ հայեա կէլէճէք, վէ իխթար օլունան բատթադ վէրիշ կէճիքմիշ օլատուզունատան, Խթալեանընն եօրուլմագ իխթիյալ կէօնիւլիւլէրինէ միւբաճատթ օլունմագ տիւշիւնիւլմէքտէ տիր։ Մանթանա մուհարէպէսի իքինճի տէֆա օլարագ, Կարիպալտի թագբմընն ատգբ էմթագար։ Մաճծինի օրատուսու պօշտատ տբբ, վէ իխթիյալ ֆբըգասընն էլինտէ պիր մէշղուլիյէթ գալմամշ տբբ։ Պուքրէշ, ճէօրճէօվա վէ Օտէսատա շէհիրլէրինտէ պուլունան Պուդդար իխթիյալ գօմիթէլէրի պունու պիլիրլէր։ Պունլարրն մէմուրլարը օրթատա տիւշտիւլէր, պէյնլէրինտէ սբգ սրգ մէքթուպլաշըլմագատա տբբ, վէ կիրիտատ օրտուզու կիպի, Կարիպալտի կէօնիւլիւլէրի, Շարգըն խէյրատ իչին ճէնկէշմէէ միւնթազբը պուլունմագատա տբբար։

Պուգրէշտէն ալընան մէքթուպլարրն գավլինճէ, զաթէն Կարիպալտի թագըմընատան պիր միրալայ, Ուլահ Պուդդատատա կիթմիշ տիր, վէ պունուն մէմուրիյէթի, Ուլահ Պուդդան օրատուսու Թալիմնէ Թայեին օլունմուշ օլան Բուս վէ Բրուսիալը ատաքիր զասրթանը իլէ ուգլաշմատան իպարէթ տիր։ Մէնօթթի Կարիպալտի վէ Բիքօթթի Կարիպալտի, պիր մըգատար սիլահ բէնֆիգէրի իլէ օրատա եէթիշէճէյլէր իմիշ։ վէ պունէն ալեհ Սբանա իխթիլալինն, մուավենէթինի պիր իշ եէրինէ գօյմատը օլատուրտ, Խթալեան իխթիրալ կէօնիւլիւլէրինին մուավենէթի իսէ, օրալարատա եէնի վէ տատա սբրատընատա գուրտուլմուշ պիր հարէքէթ գուհուբ իթմէսի իհթիմալատէն տիր։

Խթալեա գլայը տախի պու պատատէ, քէնտի թէպատալարընատան պիր գաշընն թուրնա գրեբսընա կիտիպ գատիալարընը գէրատթմալարընատան պիր ճիհէթլէ խաշնուտա օրատաճագ տբբ, չիւնքի, Ֆլորանս, Նաբօլի վէ եատատա Միլան շէհիրլէրի դարբշբգլարընատա, պիր գաչ գարբշարբճատար էքսիք օրատաճագլարընատա շիրէ եօգ տուբ։ Խիթիրալ իսէ հիքիմէթէ կէշիպ տէվրան սիրբիւտիւ հարտէ, տատիշն հէրինէ կէթիրմէք իչին էրտէն կէլտիսի դատար չալընշբբբ։

Պու թէշէպպիւ սաթարրն նէհիճէսի շիմտիտէն, ադ չօգ քէշֆ օլունապիլիր։ Մէրգատ ման տէլեգանլարար, պիրմէէրէք Բուսիա, Բրուսիա վէ սայիրէրին թատանընա ալէթ օրմուշ օլատուգլարը հարտէ, Այմանեա վէ Բուսիա սահիպլէրինին քէնտի ատմագճա ֆէտաքէարլարընը, սատէճէ ֆայիտէմէնա օլուպ, ֆագաթ ասլա իթիպար իտէրէք, պիր իշ եէրինէ գօյմատարդարընը չօգ կիճ անլատաճագլար տբբ։

Իշթէ պու խուսուս շիմտիտէն քէշֆ օլունապիլիր, վէ կիրիշն էմնալի տախի պիր տէրս սահբլատ սէգա տբբ։

Լաքին մալում օլմատան եէրի շուբասբ տբբ քի, Բուս վէ Եունան եալանլարընն, քէնտի գուվվէթլէրինի թէլէֆ իթմիշ օրատուգլարը պիր միւտրէպէտ, կէօնիւլիւլէրին աշգ ու արզու սուննունէ տէրէճէէ գատար եալանա չբգարմշ տբբ։

Իմտի, թարիխին պու խուսուսու հագգընատա տիգգաթա չանան պիր քիթապ վար տբբ քի, Բուսարրն, Շարգ հագգընատա օլան նիհէթլէրի ալիճէնագլըգնա վէ պու նիհէթլէրին իճրասընատ մուվաֆֆագ օլապիլմէք իչին գուլանարգլարը թէտապիրէ աշնա օլմագ իսթէէնդերին, մէգքիւր քիթապը օգուսմարընը թէքլիֆ իտէրիգ։ զերա դայէթ ֆայիտալէ նասիհաթարը միւնտէրիճ տէրսլէրտէն իպարէթ պիր չէյ տիր։

Մէգքիւր քիթապ, սէրպէսիէթէ պիր իրամէթ իթմէքտէ տիր զանը իլէ կիրիտէ գաշմաշ օլան Ֆրանսըզ ատլեգանլարընատան Մ. Ժիւլ-Պարօնուն թէէլիֆքէրատէսի տիր, պու գատի սէվիճէրէք կիրիտէ կիթմիշ, զարարարընը, սատմարընը վէ պահս իթմատի հէր պիր շէյի կէօրմիշ։ Սֆիաքնա վէ Բիզիրիթի տարարը գանալարգարընատա օն իքի այ միւատաբէպէրէտ պու լունմուշ, այրարճա քէնտի արդատաշարը իլէ գարարար վէ սէլլեր իչինատ եատմը, էթրաֆը գուշանմը վէ տատա պրբագրմը տբբ։ Կիրիալի հէրլեսի իլէ էվրէտ օթուրմուշ, վէ պունարրն պարը ֆագիրէթինն մահ իթմէքտէ տիր։ . .

Լաքին գօմիթէլէրին խիճանէթի հարէքէթլէրի տախի վար տբբ։ պունարրն եարան վատարը իլէ, օլ գատար խիալէրի, խի սիլահարը վէ թանդիմէրի վէ քէնտիլէրէ չանէսթէ պարշարը պուլունմատրը հարտէ, պիհուտ եէրտէ էօլմիւրթմէէ կէօնտէրմիշ օրատուգլարը տախի կէօրմիւշ։ Իխթիրալ տօգանմանրալ բիտէթիմիշ իքէն, Եունան Բուսրարընն էտէպսիզինի իլէ Նիրիտի կէնճ գբգլարընն բբգլարընա գատա իթմէլէրինի կէօրմիւշ, Եունանա սբրընան կիրիալէրէտէն ատճբգատան էօլէնլէրի կէօրմիւշ, վէ կիրիատէն իւմիտ գալմատրը իչին կէրի տէօնմիշ օրան կէօնիւլիւլէրին Բիրէտ էօլտիւրիւմէլէրինի միւշահէտ իչէմիշ տիր։

Վէ հասբ, գավրա իտէնդերին, ճէզիրէտ կիթմէք իչին քէնտիլէրի թահրիք իթմիշ օլանլարա գարշը, վէ գապիթիլեէթի օլմանեան եախատ քէնտի քէնտիլէրինի զեատէ սագընան սէրկէրտէլէրէ գարշը, լանթէրէր օգուտուգլարընը իչիթմիշ, վէ էհալիսին պիւյիք գբսմը։ իխթիրալա թարաֆ օլմատրընը թատաճիպլէ կէօրմիշ տիր։

Պունարրն քեսֆիճէսինի կէօրիպ ուշնա օլմուշ։ վէ Բուսիանրն վէ Եունանրն կիրիտատ գուլանմագատա օրտուգլարը թավը ու հարէքէթատն իքրահ խալեեերէք Ֆրանսատա աէօնմիշ տիր։ վէ իշթէ պու սէպէպլէ մէզքիւր քիթապընը գալէմէ այմրշ տբբ։ Պու գատար ըրգգամա կէլինէճէք հիքմէյէ ազ օլտուզու կիպի, պու գատար օգունմասընատան ֆայիտէ կէօրիւլիւր պիր քիթապ տախի ազ պուլունուր։

Իմտի, արթըգ Սէն-Բէթէրսպուրգ վէ Ամէրիկա տիրլամաթլարը նօթալար եազընար։ վէ Էվրօրա գազիթէլէրինա մէմուրանատմը կէօնտէրսինլէր։ 1826 սէ-

---

զանմագլըզա չայէսթէ օլարագ, քէնտի տայ ու զահմէթլէրիմէ մուգապիլ պիր միւքեաֆաթը կիրանպահատա նայիլ օլմագլըգ սիւրուր ու իֆթիխարը էմէլինատէ պուլունմագտատիր։

ԻՖԻՆՃԻ ՏԷՐՍ

ԹԱԳՍԻՄԻ ՄԻԻԹԱԼԱԱ ԻՈԶԷՐԻՆԷ

Էֆէնտիլէր,

Պիր գաչ միասլար իպրազլյէ, Միւճթէհիդայի-Ամէրիգանըն գանուննամէսինին պիզճէ նէ տէրէճէլէրտէ էհէմմիյէթ ու ֆայիտէսի վար իսուկինի մուխթասարճա պէեան էյլէտիմ։ Մէզքիւր գանուննամէնին, պիր կիւն էմալի նամէսպուդ տէվլէթ ու իգպալէ նայիլիյէթէ տավէթ իտիրմիշ օլան պիր էհալինին, վէ ասրբմըզըն խիթամընատան էվվէլ տիւնեանրն էն զիեատէ պիւյիք, էն զիեատէ այնի թապիաթա մէէլուճ, վէ էն զիեատէ սահիպ գուտրէթ պիր միլլէթին գանուննամէյի էասասի օլմասը աշիքեար տբբ։

Մէզքիւր գանուննամէ, պու կիւնքի կիւն, եէնի վագրթլարատա զուհուրա կէլմիշտէ տէվամ իտէ պիլմիշ օլան հիքիմէթի ավամընը նաս, վէ քէմալի միւսավաթ ու հուգուգ, վէ քեաֆֆէյի չէհրիլէր հիքիմէթի ամէլիյէսի իւզերինէ իպնս գբլինմըշ օլտուզու կիպի, քէնտի սրֆաթլարրյա տախի եէկեանէ պուլունան պիր հէյեէթի իտարէ գանուննամէսի տիր։

Մէզքիւր գանուննամէ սէրպէսիյէթին քէմալ մէրթէպէ համիսի պուլունտուզու միսիլլու, ավամմը նասատան պիրիսինին թէնի եէրէտ զարարընը մուճիպ օլապիլիր օլան հէր խուսուսատ տախի գարշը վէ միւշմէն տիր։ Մէզքիւր գանուննամէ հէմ բէք պէրրագ, վէ բէք ասբգ սուրէթատ, վէ հէմտէ, պիլճէ զարայիպ մագուլէսինատէն պիրէր քիւսթախլըգ ատա օլունարագ, պու կիւնքի կիւն պիզի մէշղուլ գբլմագատա պուլունան քեաֆֆեյի մէսէլէլէրի, եանի սէրպէսիյէթի չախսիյէ, սէրպէսիյէթի հիւնէր ու սանատ, սէրպէսիյէթի մէզհէպ, վէ սէրպէսիյէթի թալիմ ու թէրպիյէ մէսէլէլէրինի հալլ իտիպ պիթիրմիշ տիր։ Միւճթէմէայի-Ամէրիգատա, սուրէթի իտարէ եախատ հիքիմէթ, ասքէր եախատ օրտու, տիպլօմաթլըգ, էհալի պօրճու, պանգալար, վէ ումուրընաֆիա (թրավօբիւպլիք) տէնիլէն չէյլէրէ, պիզտէքի կիպի օլմաբրգ, իլլա պիթիւն պիթիւն պաշկա նաղար իլէ պագրմագատա, վէ պաշկա թարգ վէ ուսուլտէ պուլունմագատա տբբ, վէ պունարատան հուսուսէ կէլէն նէթայիճ մէսէլէսինէ կէլինտիքտէ իսէ, եէնի տիւնեատա, պիզիմ էսկի տիւնեատան զիեատէ մէնֆաաթ ու մուհասէնաթ կէօրիւլմէքտէ օլմասընը, գաթան ինքեար իսէմմ։

Վէ իշթէ պունատանատա շիւբհէսիզ սուրէթատ նէշէթ իտէր քի, Ամէրիգա գանուննամէ վէ թարիխի խասլինէսի, քեսպի վուգուֆ վէ մալիումատ իտիլմէյէ չատան թիւքէնմէզ տէրալէր վէ թէմելլէր իլէ մէմլու պուլունմագատա տբբ։

Հէլէ էօյլէ պիր մալիումատ ու վուգուֆիյէթին, շիմտիքի հալ ֆայիտէլի օլմասընա կէլինտիքտէ, օլ պատէ զէրրեճէ շիւբհէ ճայիզ տէյիլ տիր։ Ինքի

(1) Սիզիֆ, աթիգ պութբերէսթիլը գավլինճէ, ֆէնա պիր ատամ օլատուզունատան, վէ եախատ իլահլարրն պիւյիւկիւ պուլունան Ժիւբիթէրին, չալընպատա կէդիլերէ կէօթիւրմիշ օլատուզու պիր գբզը։ Մերդումնին բէտերինէ խապեր վերմիշ պուլունատուզունատան, ճէկա օլարագ, մերգումա ճէհհէննէմտէ գօճա պիր գաեա թաշը վերիլմիշ, վէ տուրմաբրգ պիր տաղտան եօդարբ մեզքիւր թաշը եուվարլաեարագ չբգաբմասը էմր օլունմուշ իսէտ, գաեա պիթթասի տայիմա քէնտի տաղբլրընդալա եուվարլանբրգ եուվարլանբրգ եինէ աշաղը տիւշահիկինատէն, Սիզիֆ տախ տատիմա չալընբրգ եօդարբը չբդտրմագլընա մէճբուր պուլունուբ իմիշ։

իւզրէ թագսիմի իւզերինէ միւճատէլաթա չբգբշմաերգ, իլլա, հէրքէս, հէր ան մատատի վէ մանէվի իսլահաթլարընն իլերու կիթմէսիյլէ մէշղուլ օլմուշ տուր, վէ նասբլ քի մէզքիւր իսլահաթլարտա քէնտի ազամէթլէրիյլէ, պու կիւնքի կիւն պիզիմ թէճճիւպիմիզի տավէթ իթմէքտէ տիրլեր։ Ֆէրան վահիտ, բօլիթիգա մաքինասընը պօզմագլըզը, վէ եէրինէ էվվէլքինատէն զիեատէ իչէ եարամատատաճագ եէնի թարզտա պիր մաքինա թէրթիպ ու ինշա իթմէքլիյի խաթրընատան պիւե կէչիրմէքտէ օլմաեբգ, ֆագաթ, ասարը միւֆիտէ հուսուլէ կէթիրմէսինէ սարֆը էզհան իլէմիշ տիր։ Խիւլասայի քէլամ, պիզ, հաթադը իչինտէ տէպէլենիպ տուրմագտա, վէ տզրը վէ սանճլարընն տէֆիյլէ բահաթ պուլմագլըզա մուվաֆֆագ օլամաեան պիր խաթաեա պէնդէմէքտէ օլուպ, վէ տէրամիզդէ սէրման պուլմագ նիյէթիյլէ միւբաճաաթ վէ իսթիմալ իյլէտիկիմիզ, մուալիճէլէրտէն, զաղբլարբմիզդն տահա զիեատէ քէսպի չիտտէթ իյլէմէսինատէն պաշգա պիր ֆարգ կէօրէմէմէքտէ պուլունտուզումուզ հալտէ։ Ամէրիգա իսէ, քէնտի հիքիմէթի սայէսինտէ, քէմալի հաեաթ ու սբհհէթէ մալիք պուլունան, վէ սէֆայի խաթբը իւզրէ եաշամագտա օլան պիր ատատա պէնդէտիկինատէն, գաթան հիքիմէթի հագգընատա սարֆը զիհն իթմէյիպ, իլլա անատէն ֆայիտէմէնտ օլմագատա տբբ։

Հայրֆ քի, պիզ էօյլէ պիր իգպալէ նայիլ օլարագ, մէզքիւր մէսէլէյք հալլ իտէմէմիշլի տիր, վէ Ֆրանսատա բանաֆիլըգա տիւշէմէմիշ տիր։ Գիզ բօլիթիգա տէնիլէն չէյլին, մագսատի ալիգ

---

(1) Սիզիֆ, աթիգ պութբերէսթիլը գավլինճէ, ֆէնա պիր ատամ օլատուզունատան, վէ եախատ իլահլարրն պիւյիւկիւ պուլունան Ժիւբիթէրին, չալընպատա կէդիլերէ կէօթիւրմիշ օլատուզու պիր գբզը։ Մերդումնին բէտերինէ խապեր վերմիշ պուլունատուզունատան, ճէկա օլարագ, մերգումա ճէհհէննէմտէ գօճա պիր գաեա թաշը վերիլմիշ, վէ տուրմաբրգ պիր տաղտան եօդարբ մեզքիւր թաշը եուվարլաեարագ չբգաբմասը էմր օլունմուշ իսէտ, գաեա պիթթասի տայիմա քէնտի տաղբլրընդալա եուվարլանբրգ եուվարլանբրգ եինէ աշաղը տիւշահիկինատէն, Սիզիֆ տախ տատիմա չալընբրգ եօդարբը չբդտրմագլընա մէճբուր պուլունուբ իմիշ։

նէ սինոնէնգոլմս պաղէթանրար պիր եէ-նի Նավարին տիւմպէլէրի չարսընար, բուսմ պաղէթալարը միւ տարկպ վէ խէ-եա ի Ջիլթու հաթ հիքայէլէրինի սէֆաթէն եազսընար, պունլարըն քեաֆֆէսի օլապիլիր, օրուր վէ օրանդագ։ Ամիլնատա Եունան գօմիթէսի աղը օրան Էնդէքանդա Էլլէնէ նամ զազէթա, հէր հաֆթա թիւրքէրին մաղուպ օրմասընը վէ մէվթա վէ մէճրու հլարին սաերլարը-նը խէթէսիի գատար զահմէթ չէքիպ պիլտիրսին պունլարըն քեաֆֆէսի վահի տիր, պատէվին պէօյլէ եազըշսըզ ալ-տաթըշարա քիմսէ ինանմազ։

Լաքին, Կիրիտէ ադթըդ միւ մքին օր-մաեան չէյ, պու սէֆա Թունա գլՍԸ-սընատա թէշպիս օրունմագ իսթէնիլ-մէքտէ տիր։

Վագատա Իվնօրա սէվլէթլէրի քէնտի մէմուրլարը մարիֆէթի իլէ օրատա հա-գը պուրունմագատա իսէլէրտէ, սէսրօթ-լուգ։ Վիսթիւ վէ Սրբէ գէրելարընատա հէր վագրթատան զեհատէ թագվէյէթ պուլմագատա օրատուդունատան, վէ Շարգատ ուլու պիրատէշ եագմագ ղէնն, իսթիգ-բալեէթ վէ սէրպէսթիեէթ թէսսավվուր-լարընը մէյատնա ամթարագ։ գուլանար-դը Ֆիլանէքեարլըգլարըն պաշա չըգաճա-ղընա էմին օրմագատա տրը։

Բօմա սէնատթօսու պիր էհալինին եէ-սիրլեկինի հազրըլմագ իսթէսիկի հատէ պէօյլէ տասվանը իսի։ . . .

Լաքին պէօյլէ իքի եիւզ իւլուքէ տասվ-լանը լարատան տրթըգ քիմսէ ալատնա-մագ, կիրիտ իսթիրլանընն էմմալի, պիր ըյագ վէ պիր իսթիարտրը։ (Բրէ-)

ՏԷՀՇԷԹԼՈՒ ՊԻՐ ՎԱԳԱ

Սիվատատն սեպտեմբեր 24 թարիխ-լէ ալտրդրմրդ պիր մէքթուպատա շու-աթիտէքի քէյֆիյէթ եազըլմըշ տրը։

Թարիխի մէզպուրատան օն պէշ կիւն մուգատտէմ, Զէրինիլի օն եէտի եաշըն-տա Հայ տէլիպանլըսընն պիրիսի, պէ-բապէրինտէ իւչ նէֆէր գատրն պուլուն-տուդու հալտէ, պիր տէրէտէն կէչէրէք ին քէօյիւնէ տաղ արմուտու թօբլամա-եա կիտէր իքէն, օրալարատա պիրիսի էօլ-միւշ, վէ տիկէրի եարալը իքի նէֆէր իսլամ կէօրիւրէր։ չօճուգ պունլարը կէօ-բիւր կէօրմէզ դաշմսեա պաշլար իսէտ, եարալը իսլամ, չօճուղուն դաֆասընա պիր թաշ վուրարագ եարար, վէ արգա-տաշրմը էօլտիւրտիւնտէ նէ՞րէյէ գաչը-եօրսուն տէյէրէք եազասընատն թութար։ չօճուգ քէնտիսինին էօյէ չէյտէն խաս-պէրատար օրմատրդրն սէօյէր իսէտ, մէրդում, «պէնիմ պաշրմ գուրթուլսուն-տա», վարսրն պիր կէավուր էօլսիւն-տա, օնատան նէ՞ հասրլ օրուր։ տէր, վէ պա-շրնա պիր գաչ իսլամ ատհա թօբլա-տրգատան սօնրա, զէվալլրեր էմլաք միւ-տիրի գարշըսընա չրգարրը։

Միւտիր, չօճուգա պիր չէյ սորուպ տէյնէմէքսիզին, Էլլէրինի քէլ բչէյէ ալտրրը, պօյնունա պիր զէնճիր թագ-տրրը, աեագլարընա թօմրուգ վուր-տուրուր, վէ պօղազընատան աշաղր տա-խի իրի պիր քէօրէք ատտրրը, վէ պաշ-լար պիշարէնին էթինի յուվալտրզ իլէ տէլէք տէլէք իթմէյէ, սէօյլէ կէավուր տէր, սօգար, սէօյլէ կէավուր տէր վու-րուր, վէ պիր թարաֆատան տախի մէր-գումու քէօրէք տիշլէր, ըսրրը։ Նիհա-յէթ պու հալտէ տախի էօլտիւրսէնիպ-տէ էօյլէ պիր շէյտէն իրմիմ իսապէրիմ եօգ տուր տէր իսէտ, միւտիր ենէ իգնա օրմազ, վէ մէզքիւր էզէյէթլէրէ տէվամ իթտիրէրէք, օրատա օն իքի սատթ մէսաֆէտէ վագր Աղէօրէն գայիմ-մագամնա կէօնտէրիր, վէ դայիմագամ տախի միւտիրտէն ազ պարպարլրգ իթմէք իսթէմէտիկինտէն, պիշարէյի պիր աղաճ-տան, պիլմէյիր նէրէսինտէն պաղլամա-տրրարագ աստրրտրգատան պաշգա, էմ-սալի կէօրիւմէմիշ սուրէթտէ տաշա սա-յիր էզէյէթլէր տախի իճրա իթտիրիր։

Բէյֆիյէթ վալի, բաշա հազրէթլէ-րինին մալիսիս օրատուգատա, չօճուգու Սիվատա ճէլլպ իթտիրիր իսէտ, թէմեիզի հուգուգ մէճլիսինտէ չարուգ իշ պիթմէ-տիկինտէն, հէնուզ իսթինթագընա պա-գրմասա պաշլանարդը կէօրիւլէմէզ։

Բէզալիք մէզքիւր մէքթուպատա եա-զըլտըգընա կէօրէ, կէչէնլէրտէ եազ-տրդրմրզ ճինճին դարիյէսի քիլիսէսինի եազանլարրն իսթինթագը պիթէր, վէ իքէչէր ատէա լիրա ճէզայի նազտի վերմէլէրի իլէ, ալթըշար այ մահպէս-տէ պէքլէմէլէրինէ, վէ քիլիսէնին զա-բարընը էօտէմէլէրինէ հիւքմ օրունուր։

Բէզալիք խօրխուն քէօյիւնտէ ըր-զա գաստ իթմիշ օրան իսլամլարրն իւ-չէր սէնէ բրանդատա կիթմէլէրինէ հիւքմ իտիլիր։

Պու մէքթուպու եազան զաթ, Սի-վատա Հայ միլլէթպաշլարընրն, վէ եարատա միլլէթ իշինէ գարըշանլարրն վազէֆէսիզլիյինի զէմմ իթտիկիյլէ պէրատէր, վալի բաշա հազրէթլէրի-նին հադգանիյէթբէրվէրլիյինի, վէ պու խուսուսլարատա պիր խթանպօլու Հայ թարաֆընատան զուհուրա կէլէն սայ ու հիմմէթի, զեհատէսիյլէ մէսա ու սէ-նա իթմիշ, վէ իզհարը թէշէքքիւր էյ-լէմիշ տիր։

Էկէր շու էվվէլքի եազըլան պար-պարլրգատա պիր միպալաղա եօգ իսէ, հատտէն զեհատ չսեանը թէէսսիւֆ հատտէն զեհատ մատնէ սուլարը։

Հազմ իթմէք վէ սայիրէ իշին գու-բարպիյէլէր, (բաթ բէքթօրալ)։

Քօլօնիալ գումբանեասընը, Մէնիէ վէ սայիրէ ֆապրիգալարատան չօգալթա։

Ասրլ Նորվէճիա ՊԱԼԸԳ ԵԱԳԸՍԸ, Բեթեր Մօլլերին եարարը օրուպ, վէ քեաֆֆէյի պալըգ եազլարընատան իր-լի օրտուգու հալտէ, 1867 Փարիս սերկիի ումմումիսինտէ միքեանֆալա նայիլ օր-մուշ տուր։

Լատիքտէն եատտը, շիրինկա, սար-ղը, քէչի մէմէսի վէ սայիրէ։

Նէֆիս բօմատալար, լավանտալար, եաղ լար, վէ սայիրէ։

Ղաեէթ տիգդաթլա եարբրմրշ, գբ-նագընալը Պօրատ, Պուրկոնը վէ Մա-լակ շարապլարը։

Ղաեէթ ազ մեսարիֆ իլէ հէր սաաթ պուղ եարմագ իշին մարինա վէ հէր սա-աթ հազրը պուգ։

Թապիպլէր իշին ղաեէթ թաղէ աշ։

ԷՆՎԱՅԻ ԶԷՇԻՏ

Ասրլ Պօրտո, Պուրկոնը, Շարման-եա, Մարակա, Բէնօ, Մաճար վէ սա-յիրէ շարապլարը շէրէ իլէ։

Պոյլէգ, Մէտօր, Էսկի Մօնֆէրրան, Մաքոն, վէ սայիրէ շարապլարը վարիլ-եէտէն, սահիպ ճինայէթլէրին չէտիտէն ճէզալարը թէրթիպ իտիլմէյէ սայիր սէ-բիան էմիրնամէլէր կիտէճէյինտէ չիւր-էն եօգ իսէտ, պիզիմ բամթրիքանն-նէն, պու պապատ տախի, շիմէյէ գա-տար տայդու վէ ղայրէթինտէն զեհատ պիր չէյ իպրազ իթմէէէկիտ իհ-թիմալէն խորիճինտէ տէյիլ տիր։

ԻԼԱՆԱԹ

ԹԷՆՊԷԼԻԹ

Մէզքիւր խսիմտէ օրան ինատպէ պաղ-լամթարրարագ, կէրէք քիթապճրլրը-տա, վէ տէլիսատուս իսթանպօլատա Սիւմպիւլ խան ալթընտա Գաֆֆա-եամրար տիւքքանընտա, վէ զազէթա սաթրճրարրմրզ եանրնտա 3 էր պուրու-չա սաթրմագատա տրը։

ՏՕԳԹՕՐ ԳԱԼՈՒՍՏԵԱՆ

Տօգթօր Գալուստեան էվվէլքի խանէսի-նի թէրք իլէ, ենէ Պէյ-օղլուտա, ինկիլիզ սէրաեր գարուսընատան աշաղը կիտիլիր իքէն, մէզքիւր սէրաերն տիվարը գարշը սը-բասընատա, Համալպաշը սօգաղընատա վագր 86 նիւմէրօրու խանէյէ նազլ իլէմիշ տիր։

ՏՕՆ ՔԻՇԵՕԹ ՀԻՔԵԱՑԷՍԻ

Տէրոյենց թապխանէսինտէ թապ օ-լունմուշ օրան իշ պու էյլէնճէլի քի-թապ, Իսթանպօլուն հէր քիթապճը տիւքքանընարընատա, վէ խուսուսի իլէ Մահմուտ բաշա պաշընտատ 220 ղ.օ. Թէմպէքիճի Մանուկ աղանրն տիւք-քանընատա, վէ Օգճուլար պաշընտատ 22 ղ.օ. Թիւթիւնճիու Տէմիր դարուլու-եան տիւքքանընատա. վէ Իզմիրտէ, Շահվէքիլեան Հայրապետ աղանրն տիւքքանընատա սաթրլրը։ Ցիյ 35 ղշ։

ԺԻԼ ՊԼԱՆ

ԹԱՐԳՄԱՆԵԱԼ Ի ՖՐԱՆՍԵՐԷՆԷ

ՀԱՆԴԵՐՁ ԿԱՐԵՒՈՐ ԾԱՆՕԹՈՒԹԵԱՄԲ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

1868

Զուարճալի եւ կրթական ազդու դասերովը բոլոր Եւրոպիոյ մէջ զմայլ-ման առարկայ եղող այս հմտաւոր եւ ընդարձակ վիպասանութիւնը՝ ընտրե-ալոյն կազմով կը ծախուի Կ. Պոլիս Մահմուտ բաշային գլուխը Պօհաճի Մա-նուկ աղային թիւ 220 խանութը։

Երուսաղէմեան վագը Ա. Յակոբ մա-նասթիրրմրզ թապխանէսի, զուհուրա

ԻԼԱՆԱԹ

ՏՕԳԹՕՐ ԲԵԼԷՕ

Ամէլյաթը ճէրբահիւ եճրա իթմէք-սիղին, աղ ըբեան տիշլէրին վէճալարընը աղրը) տէֆ ու եզալէ իթմէք, վէ տիշլերի չբդմրշ օլանլարընը տիշլէրինին եէրլէրինէ զահմէթսիզճէ թապպի վաղ օ-լունմուշ կիպ, զաեէթ տիգզաթ օլուն-սա պիլէ անպաշրմամագ իւզրէ, տիշ գէյմագ վէ տախլի ֆէմտէ վէչէնէնտէքի էմրաղ վէ գուրուշ վէ թէկզէլլիլ տէն-տանա թէտավի իթմէք, վէ տիշլերի թագիրաթրնտան, եանի եէրլէրինտէ ոյ-նայրգ, պիր թարաֆա տէվրիլլիլէրի հալտէ եէրլէրինէ գոյմագ, վէ տախլի ֆէմի թէմիզլէմէքտէ, վէ բասրանմրշ վէ տիեահէյանմրշ օրան տիշլէրին բաս վէ քիր-լէրինի չրդարրգ, ՀԷվհէրի գաթիսինի թէճտիտա իթմէքտէ, վէ աղղրն ֆէնա գօգալարրը իսրահ իթմէքտէ վէ տթրն վէ լսանթէքտէն զայէթլի լսթիֆ վէ բա-նա վէ սալապէթլի վէ խաֆիֆ եէմէր եէնալիի վագբթատ պիր զարար ու զի-եան վէբմէզ սլա եէրլի վէ չբդար գօ-նուր տիշլեր եարմագատա օրան փ. բիսլի թապկպ տիշճի Մ. Բէլէզ, Պէյ-օղլուն-

---

ՀԱՅ ԹԻՒԱԿԱՆԻՆ

ՀԱՆԴԵՐՁ ԿԱՐԵՒՈՐ ՑԱՒԵԼՈՒԱԾՈՎ.Ք

ՁՕՐԻՆԵԱԼ

Ի տեր Աբեդիա Հասանեան Խաչիկ։

Յորում պարունակին բաց ի բուն Օրա-ցուցէ,

Քաղաքական տօնք թագաւորացն Եւրո-պիոյ եւ աւուր ծնունդեան եւ գահակալու-թեանց նոցա։

Թագաւորք Օսմանեան տերութեան սկրս-եալ ի Սուլթան Օսմանէ մինչեւ ի Սուլթան Ապտ-իւլ Ազիզ խան ինքնակալ մեր։

Կայսերազունք Օսմանեան պետութեան։

Նախարարք Օսմանեան տերութեան։

Հայազգի պաշտօնատարք Օսմանեան տե-րութեան։

Հայազգի անդամք պետական խորհրդոյ։

Տեղեկութիւնք ի վերայ Շուրայի Տէվվէ-անուանեալ Պետական խորհրդոյ։

Հայազգի ժողովականք Արքունի բժշ-կական դպրոցի։

Մասնաւոր տեղեկութիւնք ի վերայ Սր-քունի բժշկական դպրոցի։

Յուցակ թագաւորացն Եւրոպիոյ։

Ընդարձակ տեղեկութիւնք ի վերայ Թըղ-տատարացն Թուրքիոյ։

Յուցակ հեռաւորութեան Օսմանեան քա-ղաքաց ի Կ. Պոլիսէ ժամու հաշուով։

Յուցակ Հայազգի բժշկաց ի Կ. Պոլիս։

Երթեւեկք յոգենաւուց Գաղղիոյ, Ռու-սիոյ, Աւստրիոյ եւ Թուրքիոյ ընկերու-թեանց։

Ազիւսակ տոկոսաց։

Յուցակ հեռաւորութեան Թուրքիոյ ծո-վեղերեայ քաղաքաց մղոնի հաշուով։

Այս ընդարձակ եւ հանգրգային Օրա-գրոյցը կը ծախուի Պոլսոյ ամեն գրավաճա-ռաց քով ի գին 100 փարա։

ՕՐԱՑՈՅՑ

ՊԱՐԶ

1869

ԹՈՒԱԿԱՆԻՆ

ՁՕՐԻՆԵԱԼ Ի ՏԷՐ ԵՐԵՄԻԱ ՔԱՀԱՆԱՅԷ

ԽԱՍԳԻՒՂԻ

ի Գին 60 փարայ։

ԻԼԱՆԱԹ

ՏՕԳԹՕՐ ԲԵԼԷՕ

Ամէլյաթը ճէրբահիւ եճրա իթմէք-սիղին, աղ ըբեան տիշլէրին վէճալարընը աղրը) տէֆ ու եզալէ իթմէք, վէ տիշլերի չբդմրշ օլանլարընը տիշլէրինին եէրլէրինէ զահմէթսիզճէ թապպի վաղ օ-լունմուշ կիպ, զաեէթ տիգզաթ օլուն-սա պիլէ անպաշրմամագ իւզրէ, տիշ գէյմագ վէ տախլի ֆէմտէ վէչէնէնտէքի էմրաղ վէ գուրուշ վէ թէկզէլլիլ տէն-տանա թէտավի իթմէք, վէ տիշլերի թագիրաթրնտան, եանի եէրլէրինտէ ոյ-նայրգ, պիր թարաֆա տէվրիլլիլէրի հալտէ եէրլէրինէ գոյմագ, վէ տախլի ֆէմի թէմիզլէմէքտէ, վէ բասրանմրշ վէ տիեահէյանմրշ օրան տիշլէրին բաս վէ քիր-լէրինի չրդարրգ, ՀԷվհէրի գաթիսինի թէճտիտա իթմէքտէ, վէ աղղրն ֆէնա գօգալարրը իսրահ իթմէքտէ վէ տթրն վէ լսանթէքտէն զայէթլի լսթիֆ վէ բա-նա վէ սալապէթլի վէ խաֆիֆ եէմէր եէնալիի վագբթատ պիր զարար ու զի-եան վէբմէզ սլա եէրլի վէ չբդար գօ-նուր տիշլեր եարմագատա օրան փ. բիսլի թապկպ տիշճի Մ. Բէլէզ, Պէյ-օղլուն-

---

ՍԱՀԻՊ ԶԱԶԷԹԱ

ԿԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԷՎԱՆԹ ՀԷՐԱԼՏՐՆ ԹԱՊԽԱ-ՆԷՍԻՆՏԷ

ՊԼՑ ՕՂԼՈՒՆՑԱ ՏՕՂՐՈՒ ԵՕԼՑԱ, ՏՕԳԹՕԿՐԱՅ ԱԳՏՈՒՐԼՈՒ ԳԻՐԱՏԷՐԼԷՐ ԳԱՐՇԵՐՈՒՆՑԱ ՆՈՒՄԵՐՈ 467.